



Ա Ն Ա Հ Ի Տ



ԵՐԹԵՐՈՐԴ ԵՐԶԱՆ

ԲԱԺԱՆՈՐԴԱԳԻՆԸ ՊԵՏՏԻ Է ԿԱՆԻՍԻԿ ՎՃԱՐՆԷԼ

ԱՆԱՀԻՏը աւարտեց իր վեցերորդ չըմանը եւ կը մտնէ եօթներորդը :

ԱՆԱՀԻՏի գլխաւոր նպատակն կզած է միշտ՝ նպաստել, իր ուժերուն ու միջոցներուն շահմամբ, հայ ժողովրդին բարոյական ու մտաւորական զարգացմանը : Պիտի շարունակէ այսուհետեւ, առուել զան երբեք եւանդով, իր ջանքերը նուիրել այդ էական նպատակին :

Պիտի նրատարակէ 1. Խնամուած ու մանրակրկիտ ուսումնասիրութիւններ՝ տղգային, գրական, գեղարուեստական, պատմական, իմաստասիրական, գիտական, ընկերական հարցերու վրայ : 2. Գնահական ու կենսագրական յօդուածներ եւրոպական գրականութեան ու արուեստի մեծ դէմերբու եւ յատկանշական շարժումներու մասին, եւ թարգմանութիւններ արեւմտեան գրականութեան հատընտիր էջերու : 3. Ուսումնասիրութիւններ արեւելեան գրականութեանց մասին, եւ թարգմանութիւններ արեւելեան գրականութեան գեղեցիկ հատուածներու : 4. Բանաստեղծութիւններ, վիպակներ, կին ու նոր կեանքի պատկերներ, քննական քրոնիկներ ժամանակակից հայ գրական ու գիղարուեստական բնորոշ երեւոյթներու մասին եւն. եւն.:

ԱՆԱՀԻՏի խմբագրութիւնն այս առթիւ իր խորին շնորհակալութիւնը կը յայտնէ այն բոլոր աշխատակիցներուն որոնք հաճեցան աշխուրաբ աշակցիլ եւ այսուհետեւ ալ պիտի աջակցին իր ջանքերուն եւ որոնց թիւն այժմ կը ստուարանայ ջանի մը նոր ու կարեւոր աշխատակիցներով : Մեր ծրագրին համակրող եւ մեր ստանձնած զործին կարեւորութիւնն զգացող ուղիք լուրջ մտքի ալ՝ կիթէ իրենց աշակցութիւնն ուզին բերել կցել մեր ջանքերուն, ժխտան կրեան ըլլալ որ ԱՆԱՀԻՏի մէջ պիտի գտնեն եղբայրական հիւրընկալութիւն : ԱՆԱՀԻՏը ազանգաժող, անձկամիտ ու սանձամասկակ նրատարակութիւն մը չէ . խմբագրութիւնն ունի իր որդւոյ համագործակցող, ձգտումները եւ ուղղութիւնը՝ ամէն անսակ հարցերու մէջ, բայց եւ սիրով կը նիւժըրնկալէ տարբիւր ձգտումներէ ներշնչուած յօդուածներ, պայմանով որ լրջութեամբ եւ անկե՛ծութեամբ յղացուած ըլլան եւ պրական վայելուչ ձեւով արտայայտուած : Ը. անձեւեր աշխատակից միմիայն իր յօդուածին պատասխանատուութիւնն ունի :

Կը խնդրենք մեր բաժանորդներէն որ միանգամ ընդ միշտ ընթրքունեն թէ ԲԱԺԱՆՈՐԴԱԳԻՆԸ Է ԿԱՆԻՍԻԿ ՎՃԱՐՆԷԼ, — կը խնդրենք մեր գործակախներէն որ իրենց ջանքերուն մէջ ՓՈՒԹԳՈՒՅՑ ԸԼԼԱՆ որքան կարելի է :

Մեր ընթերցողներէն կամ բաժանորդներէն անոնք որ կնից բաժանորդ գտնեն եւ բանագրները կանխիկ գանձելով մեզի հասցնեն, պիտի ստանան ներխալք Անախիթ 1906ի բուրբ թիւերը. անոնք որ տաք բաժանորդ գտնեն պիտի ստանան ներխալք 1906ի եւ 1906ի Անախիթ դ. « Պէշիկիթաշեանի հասերն ու ձերբնուածները » :

ՄԱՏԵՆԱԳԱՐԱՆ ԱՆԱՀԻՏ

- Թիւ 1. — Անարդ Յրանն . Նախկուրի պարտեզը , (Հատուածներ) , Թարգմանեց Ա. Զօյանեան ,
 հեղինակին կենդանագրով . Գին 1 Ֆրանք :
- Թիւ 2. — Ազգրիս ջը Վիննիի Քերթուածները , հեղինակին կենդանագրով , Թարգմանեց Ա. Զօ-
 պանեան : Գին 1 Ֆրանք :
- Թիւ 3. — Օնար Խայրամի Քառեակները , ջննական ուսումնասիրութեամբ մը պարակերէն բնա-
 գրէն Թարգմանեց Գ. Փառնակ . Գին 3 Ֆրանք :

ՀՐԱՏԱՐԱՆՈՒԹԻՒՆԻՔ « ԱՆԱՀԻՏ »Ի

- Թիւ 1. — Նահապէս Իուչակի Իիւանը , սիրոյ երգեր , խրատական եւ այլարանական երգեր , պան-
 դուխտի երգեր . Գնական ուսումնասիրութեամբ մը հրատարակեց Ա. Զօյանեան . 3. Ֆր .
- Թիւ 2. — Մկրտիչ Պեշկըպաշեանի Քերթուածներն ու ճառերը , ծանօթագրութիւններով հրա-
 տարակեց Ա. Զօյանեան . 4 Ֆր . 50

ՅՐԱՆՍԵՐԷՆ ԳՐԿԻՐ

LES MASSACRES D'ARMENIE, témoignage des victimes; recueil de lettres, traduites en français par A. TCHOBIANIAN: préface de GEORGES CLEMENCEAU, Librairie du Mercure de France. 3 Ֆր. 50

L'ARMENIE, SON HISTOIRE, SA LITTÉRATURE, SON RÔLE EN ORIENT, par A. TCHOBIANIAN, avec une introduction d'ANATOLE FRANCE. Librairie du Mercure de France, 1 Ֆր .

ZEITOUN, DEPUIS LES ORIGINES JUSQU'À LA GRANDE INSURRECTION DE 1895 par AGHASSI: Traduction française d'A. TCHOBIANIAN: préface de VICTOR BÉRARD Librairie du Mercure de France. 3 Ֆր. 50

POÈMES ARMÉNIENS ANCIENS et MODERNES, traduits en français par A. TCHOBIANIAN, et précédés d'une étude de GABRIEL MOURÉY sur la Poésie et l'Art arméniens, 2 Ֆր .

CHANTS POPULAIRES ARMÉNIENS, traduction française avec une introduction par A. TCHOBIANIAN; préface de PAUL ADAM. Librairie Paul Ollendorff.

Ouvrage couronné par l'Académie Française

3 Ֆր 50

ԱՆԱՀԻՏ Ի բաժանորդագրութեան պայմանները

Անանիքը կը հրատարակուի ամիսը անգամ մը :

Բաժանորդագրինն է տարեկան՝ 10 ֆրանք (Ֆրանսա), 12 ֆրանք (օտար երկիրներ), 2 տուար (Ամերիկա), 5 բուպլէ (Ռուսիա) :

Վեցամսեայ՝ 5 ֆրանք (Ֆրանսա), 6 ֆրանք (օտար երկիրներ), 1 տուար (Ամերիկա), 3 բպլ. (Ռուսիա) :

Յօգուած եւ բաժանորդագրին զրկել հետեւեալ հասցէին ,

A. TCHOBIANIAN

17, Rue La Bruyère

Paris

« ԱՆԱՀԻՏ » Ի ԳՈՐԾԱԿԱՆՆԵՐԸ

Բազու.	Տիկին Մարի Սոււդուկեանց
Ռուսնուզ	Պարոն Գառնիկ Մազմանեան
Գահիրէ	» Միհրան Արզարեան
Ֆիլիպպէ	» Թագաւոր Հինդլեան
Թեհրան	» Լեւոն Բարայեանց (Տեսուչ Թեհրանի Հայոց երկստ զպրոցնիւրուն)
Եիւ-Յօրջ	» Պատրոս Գարբէշլեան
Ուօքեկըն	» Տ. Մասնեան
Իսթ Բէմպրիճ	» Գարբէշլ Մուշէղեան
Իսթ Ուօթըրթաուն	» Կ. Մալխասեան
Սէնթբըլ Փօլս	» Նշան Միսսսեան
Չիքաօ	» Ս. Մուրատեան
Նեչուէ	» Յ. Աբողեան
Ուօթըր	» Մինաս Գարբէշլեան
Ճրէզնօ	» Գ. Նալպանտեան
Գահրէժ	» Մ. Զարաֆեան
Պաթում	» Մամա Գանեան
Նիւ. Պրիթէյն	» Ք. Մաչարջեան
Փրովիանս	» Աւազ Կարապետեան
Քիֆիւն (եւ Նըշահալը)	» Սեպրատիկ Կիզապետեան

(Վանքի պեդագոգիկ, տուն Յակարջեան,
տանի, N. 15)

Յղագր. Ե. ՅՈՂԱՅՄԱՆԻԱՆ, 18, Rue des Jacobins, Paris.